



Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ասեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեննել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material

Հրատակութիւն Խորագիւմի Ձեյքունի Հրմկցկն. Միուրն. Թիւ 1

ԵԴՈՒԱՐԴ ՍԱՐԿԱՆԱԳ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ




ՀԱՅՐԵՆԱՍԻՐ և ԱՆԲԱՍԻՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԸ

Ֆոլուզ - Ձեյքուն - Վանի Վանահայր, Դեր. Տ. Բարբողիմեսու
ն. Վ. Պ. Թաղանեսմի, 1915ի համաշխարհային պատերազմի
կեանուն դրուագ մը



1930
ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԼԵՄ



ԵԴՈՒԱՐԻ ՍԱՐԿԱՌԱԳ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ



281. 6 (09)

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ և ԱՆԲԱՍԻՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԸ

A 11
36730


Ֆոնուզ - Զէյրուն - վաճիր Վանանայր, Գեր. Տ. Տարբողիմէսու
Ն. Վ. Պ. Թագանեանի, 1915ի համաշխարհային պատերազմի
կեանէն դրուագ մը



1930

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍՈՂԻՄ



Իմ հաւանութիւնովս եւ բարեսէր ազգայիններու նիւթական օժանդակութեան ապաւինեղով, Երուսաղէմի Զէյթունի Հայրենակցական Միութիւնը ստանձնեց Կենսագրականիս հրատարակութեան գործը :

Մնամ Աղօթարար
ԲԱՐԹՈՂԻՄԵՈՍ Ն. ՎՐԴ. ԹԱԳԱՅԵԱՆ



ՅԱՌԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ



1896-ին, եօրք անձնուեր Յեղսփոխականներու, Ապահի, Ազատի, Հրացեայի, Մլեհի, Կ. Սուբիասեանի, Նշանի, Բենիամին Պետեանի նև Զեյրունի փառանել պատամբութիւնը վարող, Գեր. Տ. Բարբողիմեոս Շ. Վ.դ. Թագանեանի անունը շատոց իմեր պատմութեան անցած եւ արժանացած է վեղարաւոր ներու տիտղոսին։ Քաջարի եկեղեցականին ապրած ամբողջ կեանքը ուղիսական մըն է, եւ բնիկ Զեյրունցի, տարաբախ Տիար Սմբատ Բիւրաս իր գրած վեպերուն մէջ անմահացուցած է զինքը։ Բարբարոս թշնամիին դէմ տարած յայրական կուիմներէն վերջ, պատուաւոր հաւառութիւն մը կնինջու համար Հալէպէն Զեյրուն փուրացող Եւրոպական վեց մեծ տերութեանց հիւպատոսներուն հիացումին եւ համակրանքին եւս արժանացած է Զեյրուն-Ֆոնուզի առիւծը։ Այս անձնուեր եկեղեցականը Զեյրունի գօրանոցին առջեւ կեցած, իր կայծակնացայց սուրբին տակէն անցուցած է ուրբ հարիւր զինուուներ՝ իրենց հրամանատարներով, եւ վզէն կախուած խաչը համբուրել տուած է անոնց, որը մինչեւ հիմայ կը պահէ։ Այս աննախընթաց պատերազմէն վերջ, Բարբողիմեոս Վ.դ. ամբողջ Հայ Ազգին համակրանքին կ'արժանանայ, եւ երբոր կ'այցելէ Եղիպտոս, Պոլիս, Պուլկարիա եւ Խզիր՝ զինքը ձեռքի վրայ կը պատճենին, Հայ եւ Եւրոպական թերթեր իրեն տեսակաւոր պակերները կը ցուցադրեն կենացգրական նօրերով միասին։ Ներկայ փոքրիկ Կոչ-հաւատով Հայր Բարբողիմեոսի մէկ դրուազը կը ներկայացնեմ յարգոյ ընթերցողներուն որ տեղի ունեցած է Ծնդի. պատերազմին, եւ լիայոյս եմ որ մեծ ընդունելութիւն պիտի գտնէ ամենէն։

ԵԴ. ՍԱՐԿԱՒԱԳ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

Զ Ե Ն

Ն. ԳԵՐԱՊԱՏՈՒԹԻՒՆ

Տ. ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ Շ. ՎՐԴ. ԹԱԳԱՑԵԱՆԻ

Նախագահ

Երևանի Զեյթունի Հայրենակցական Միութեան

Որդիական յարգանիներով

ԵԴՈՒԱՐԴ ՍԱՐԿԱՀԱԴ ՈՍԿԵՐԻՉԵԱՆ

Երևանի
Վանի Մբռոց Յակոբեանց



Գեր. Տ. Բարբողիմեոս Մ. Վրդ. Թագանեան

Եթ. 1853ին Ֆռնուզ, Վրդ. ձեռնալրուած 1888ին, Ֆռնուզի Ս. Կարապետանին մէջ, Գեր. Տ. Նիկողայոս Ա. Խպիսկ. Խորխոռութիւն եւ ծայրազունութեան ասինան ատացած 1911ին Առյ վանդին մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Շնօրհազարդ Կարողիկոս Տ. Տ. Սահակ Բ. Խապայեանէն։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄ

ԵԿ

ՁԷՅՑՈՒՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԻՒՆԸ



1896 ի Զէյթունօթուրք անհաւասար պատերազմի վնասները մասամբ մը գարմանուած, կնքուած պատուաւոր հաշտութեան մը բոլոր բարիքները կը վայելէին մեր հայրենակիցները:

Այդ միջոցին հայ ազգը իրեն ուշազրութիւնը դարձուցած էր Արծիւներու բոյնին վրայ, Միացեալ Ընկերութիւն եւ ուրիշ բարեսիրական հաստատութիւններ՝ աշխարհի չորս ծագերէն օգնութեան փութալով, այդ անառիկ եւ բարձրաբերձ լեռներու կատարներու կողքին ապրող հերոս քաղաքին բնակչութիւնը հետզհետէ յառաջդիմելու շաւզին մէջ կը մտնէր:

Զէյթունի եւ շրջակայ արուարձաններու մէջ բացուած զըպրոցները հոկայտքայլ կը գարզանային. եկեղեցիներ իրենց պայծառութեան գագաթնակէտին հասած էին, խոստմալից երիտասարդութիւնը մը հասակ կ'առնէր, զիւղաքաղաքը կը բարեզարդուէր աչքի գարնելու աստիճան՝ երբոր վրայ հասաւ 1915-ի Համաշխարհային Ընդհ. Պատերազմը եւ ամէն բան տակն ու վրայ ըլլու:

Այդ թուականին Եւրոպական պետութիւններ սուրի եւ թընդանօթի հետան էր որ կը խաղային, Թուրք կառավարութիւնը եւս պատերազմին մասնակցելով, սանձարձակ ազատութիւնը մը ձեռք բերած էր, իրեն իշխանութեան տակ ապրող Թրիստոնեայ ազգերը շիւզի մը չափ չէին երեւնար աչքին, ուղածին պէս կը վարուէր անոնց հետ, որովհետեւ, հարցնող վնասուղ չկար:

Թուրք արիւնաբրու օրուան իշխանութիւնը, Արևելեան Նահանգներու մէջ ապրող ստուարաթիւ հայութեան հետ մասամբ մը իրեն հաշիւը մաքրած, աչք կը տնկէ նաեւ Զէյթունի վրայ, եւ մէկ վճռական հրամանով, զանոնք ալ կ'առաջնորդէ դէպի Գողգոթայ:

Պատմական հայրենիքէն դեռ չելած, յեղափոխութիւնը իրեն նշանաբան ըրած մեր քաջերը մասնակի՝ որքան որ կզակ

կզակի կուգան, կը զարնեն կը զարնուին բայց չեն յաջողիր, որովհետեւ այս անդամ թուրք բիրտ ոյժին միացած էր նաև գերմանական ոյժը եւ հսկայ թնդանօթներ ահռելի աւեր կը գործէին:

Ազատ սարալանջերու վրայ ապրող այս քաջարի լեռնականները գարերէ իվեր թուրքին աչքին փուշը եղած էին, որովհետեւ ապստամբութեան թուրականին հարիւր հազարաւոր զօրքեր փճացնելէ վերջ, խրոխտ եւ քաջակորով Զէյթունցիներ կարմիր Ոռւթանը՝ Համբու՛ ծունկի բերած էին, և այժմ որ իրենց վրայ հսկող մը չկար, ազատօրէն կը շարժէին:

Տարիներ շարունակ վառօպի եւ զէնքի հետ խաղցող Զէյթունցիները տարագի՞ր . . . բայց ինչ բանք որ ա՛լ սեւ բազզը վճռուած էր, կամայ ակամայ պիտի համակերպէին, ո՛չ մէկ տեղէ օգնութիւն կրնար հասնիլ իրենց որովհետեւ օղակի մէջ առնուած էին:

Ազատ լեռներու եւ ծործորներու մէջ ազատութիւն երդող Զէյթունցիները բռնի ոյժին առջև զլսիկոր, տարագրի փշոսցուպը ձեռք կ'առնեն, պատկառելի, փառաւոր եկեղեցիները, գպրոցները, սրբավայրերը եւ ամպածրար ճիւնածածկ լեռները թշնամիին ճգած, վերջին ակնարկ մ'ալ կը ձգեն անոնց վրայ եւ կի հեռանան:

Զէյթունցիներու առաջին կարաւանը կը զրկուի Գոնեա, տարագրութեան այս բօթը կայծակի արագութեամբ կը լսուի աշխարհի չորս կողմ եւ բոլոր հայերուն վրայ յուսահատութիւն մը կ'իջնէ:

Ծերունազարդ Տ. Բարթողիմէոս Ծ. Վրդ. իրեն ժողովուրդին հետ կողք կողքի կը քալէ և պահապան հրեշտակի մը պէս կը գուրգուրայ անոնց վրայ, յոյս և միսիթարութիւն ներշնչելով:

Ամենի առիւծը բռնուած զառադեղին մէջ, թեթափ թուչունի մը պէս կը հետեւի իր ժողովուրդին տրատում ախուր:

Ժամանակին որ իր յազթական սուրին տակէն անցուցած էր ամբողջ կանոնաւոր բանակ մը, այժմ ինքը կը գանուէր քանի մը խլլու եւ կեղտուա ժանտարմաներու քմահաճոյքին տակ՝ անոնց հրամանին հնազանդ:

Ժամանակի չար խաղերն էին որ կը կրկնուէին . . .

Զէյթունցիներու կարաւանը քանի մը ամիս Գոնեայի տափաստաններու մէջ մեալէ վերջ, կառավարութեան խարեբայ մէկ հրամանով, իբր թէ զիրենք հայրենիք պիտի վերագալնեն, կը խանդավառեն խեղճերը, և օրին մէկն ալ իրենց աչքերը կը բանան Հալէպի մէջ, եւ անկից ալ կ'առաջնորդեն Տէր-Զօրի հրատուչոր անապատները այնտեղի գաղանային և սարսուազդեցիլ սպանդին զոհ ընելու համար:

Տ. Բարթողիմէսոս Վրդ . իրր յառաջացեալ տարիքի տէր մարդ եւ վերջին աստիճան հիւանդ, Հալէպ կը մնայ եւ մինչեւ վերջը տեղւոյն Ս. Քառասուն Մանկանց Մայր Եկեղեցիին մէջ սրտաբուխ կ'աղօթէ իրեններուն եւ ամբողջ Հայ Ազգին ազատութեան եւ փրկութեան համար :

Կիլիկիոյ եւ Մեծ Հայքի ժողովուրդէն մեծ թիւ մը այդ օրերուն կը գտնուէր Հալէպ՝ չափազանց թշուառ վիճակի մէջ, Ալիւտէի նեղ փողոցներուն եւ Եկեղեցւոյ բակին մէջ թշուառներու խումբեր կը վիտային, կեանքեր կը մարէին, եւ ամէն օր դիասայլը ճիւան երիտասարդներու, թարմատի աղջիկներու և տարէցներու անշնչացեալ գիտակները գերեզմանատուն կը փոխադրէ :

Ծերունի հայր Բարթողիմէսոս բակին մէկ անկիւնը կծկուած, այդ թշուառներուն վիճակին ի տես սիրոը պատառ պատառ կ'ըւրայ, ոչ ոք կը հետաքրքրուի իր վիճակով, որովհետեւ ազգ . մեքենան բոլորովին խանգարուած ամէն մարդ միա՛յն իրեն մասին էր որ կը մտածէր :

Հայր Բարթողիմէսոս օրին մէկը ճամբուն վրայ կը հանդիպի բարեսէր ազգայինի մը՝ Տիար Յարութիւն Մաղիկեանի, այս վերջինը զինքը ճանչնալով կ'ուզէ ունիցէ ձեռով մը օգտակար ըլլալ իրեն, ու զինքը կ'առաջնորդէ բնիկ Մարաշցի Տիար Արքահամ Փարթամեանի քով և կը պատուիրէ անոր որ, իր հաշւոյն ամէն օր 20 զրուշ տայ Հայր Սուրբին :

Հայր Բարթողիմէսոս առաջին կանխավճարը առնելուն ուտեւիք կ'առնէ եւ կը վերադառնայ եկեղեցի, իրեն ունեցածէն բաժին կը հանէ նաև զլուխը հաւաքուած սովալլուկ փոքրիկներուն, եւ օր է կ'անցունէ :

Բնիկ Զէյթունցի, վարպետ զինազործ Տիար Արքին Զօլագեան, ընտանիքը ապրեցնելու համար երկաթագործի փոքրիկ կրպակ մը բացած էր թաղին մէկ անկիւնը, Հայր Բարթողիմէսոս երբոր անոր ողորմելի վիճակը կը տեսնէ, կը մտածէ այդ արժէքաւոր վարպետին կեանքը փրկել, խորհելով թէ, վաղուան օրը երբոր հայրենիք վերադառնան կրկին իրենց պէտք կ'ըլլայ, ուստի իրեն ունեցած դրամէն մէկ քառորդ մէճիտ ալ անոր բաժին կը հանէ, և իրեն օգնելու համար ալ, թևերը սօթթած, կրպակը կը մտնէ եւ երեք ամիս մուրճ կը զարնէ ու փքոց կը քաշէ : Ահաւասիկ անձնուէր եկեղեցականի մը ծառայութիւնը որ մինչեւ ուր տեղուանքը կը հասնի :

Կիլիկիոյ չնորհազարդ Տ. Տ. Սահակ Բ. Կաթողիկոսը աթուաէն բաժնուելէ վերջ, իր փառքերէն բոլորովին անշքացած, ի-

բեն Միաբանական կազմին հետ Հալէպ կը հասնի, Թուրք կառավարութիւնը իրեն շնաբարոյ մոլուցքը այնչափ առաջ տարած ըլլալով հայոց կրօնական պետին ալ չի խնայեր, իրեն անիրաւուած չքախմբին հետ իտղիս կ'աքսորեն (Հալէպի մօտիկ) և Գեր. Տ. Բարթողիմէոս Վարդապետն ալ կ'ընկերանայ իրենց:

Կաթողիկոս եւ իւրայինները քանի մը օր կը մնան այդ գաւառակին մէջ եւ տեղւոյն իրենց բազգակից Յոյներէն կը հիւրասիրուին եւ քանի մը օր յետոյ ձէմալ փաշայի հրամանով կը մեկնին Երուսաղէմ:

Վեհափառ Երուսաղէմ կը մնայ իրը թրքահայոց Կաթողիկոս — պատրիարք, իսկ Տ. Բարթողիմէոս Վրդ. իրը կառկածելի եկեղեցական եւ վախի աղղեցութեան տակ, առ ի խոհեմութիւն խումբին չի միացուիր եւ ժամանակուան մը համար կը մնայ Իտղիպ:

Կաթողիկոսին մեկնումէն վերջը, Հայր Բարթողիմէոս, իրը անրասիր եւ հաւատացեալ կրօնական, տեղւոյն Յոյներու եւ Թուրքերու համակրանքին արժանանալով խաղաղ կերպով կ'ապրի:

Կրթական Տնօրէն, եւ այդ օրերուն աշարի Տնօրէնի պաշտօնը վարող Նէտիմ Մուստաֆա Էֆ.ի աղջիկը որ երկար ժամանակէ իվեր այսահարսութենէ կը տառապէր, իրենց հրաւէրին վրայ, Հայր Բարթողիմէոս անոր գլխուն քանի մը աւետարան կը կարգայ եւ աղջիկը կը բժշկուի, այդ գէպքէն վերջը իրեն համբաւը ա'լ աւելի կը տարածուի: Նէտիմ Էֆ. մինչեւ վերջը իրեն սեղանակից կ'ընէ զինքը, նիւթապէս ալ կ'օգնէ, մինչեւ ներկայ թուականս ծերունի Վարդապետը այդ ընտանիքէն նամակ կ'ստանայ, և մեծ յարգանք կը վայելէ անոնց քովը:

Թուրք կառավարութիւնը հրաւէր կը կարգայ տեղւոյն մէջ ապրող տարագիր հայերուն որպէսզի ճշմարիտ կրօնը ընդունին, անձնուէր եկեղեցականը անվախօրէն շարունակ կը քարոզէ ժողովուրգին որ հաստատ կենան իրենց հաւատքին մէջ և կտրուկ կերպով մերժեն խոլամանալու ամէն առաջարի: Հայր Բարթողիմէոս օրին մէկը այդ բարի թուրքին ծախքովը Հալէպ կը մեկնի եւ քանի մը օր վերջ վրայ կը հասնի զինադադարը: Աղտատութեան թուականը կրկն կը ծագի, անապատի ամէն կողմէրէն գունդագունդ: Հայեր Հալէպ կը հասնին եւ յաղթական համաձայնականներու գուրգուրանքին կ'արժանանոն: Յաղթական բանակները թուրքը մեղայի բերած էին, արիւնարբու թրչնամիին սուր ատամները թափած, կը սողային համաձայնականներու գարշապարին տակը:

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԷՊԻ ՀԱՅՐԵՆԻՔ



Անգլեաֆրանսական բարեացակամ կառավարութեանց կորովի ջանքերուն չնորհիւ տարագիր հայերը կարաւան առ կարաւան կը զըկուին իրենց տեղերը։ Վերապրող Զէյթունցիները եւս Հայր Բարթողիմէոսի առաջնորդութեամբ Մարաշի գծով կը հասնին հայրենիք եւ տէր կը գառնան իրենց գարաւոր իրաւունքներուն որ չորս տարի շարունակ, պօշնագն ու թուրքը իրենց ազտոտ սաքերով պղծած էին։

Զէյթունցիներու համար նոր գարագլուխ մը կը բացուի։

Մեր հայրենակիցները իրենց ազատ լեռներուն մէջ շինարար աշխատանքի կը լծուին, արօքն ու մանգաղը կրկին կը գործէ և փոքրիկներ Մեսրոպեան տառերը կը թոթովին։

Համաձայնականները յազմական, կլիմիկան կիսանկախ վիճակ մը ստացած էր, Զէյթունցիներ եւս ֆրանսական յաղթապանծ դրօշակի կողքին հայկ. եռազոյնը կը ծածանեցնէին անմատչելի բարձունքներու վրայ, Պէրզնկա, Սօլագ Տէտէ և Պէրիտ լեռները ծափ կը գարնէին, անգ ու անդաստան կը ծաղկէր և ազտառութեան երգը կը հնչէր ամէն կողմ։

Չենք զիտեր քաղաքական ինչ գարձուած քններու բերումով, ֆրանսացիները բաւական ժամանակ մը Մարաշի տէր գառնալէ վերջ, կը պարպեն քաղաքը եւ կլիմիկան եւս պարզելու կը պատրաստուէին։

Զէյթունցիներ այդ անմատչելի բարձունքներուն վրայ բոլորովին մեկուսացած, ինքզինքնին բազդին յանձնած էին, որքան որ կլիմիկոյ պարզումը կ'ուշանար ։ Ֆրանսացիներու կողմէ ոչ մէկ օգնութիւն կը հասնէր իրենց, որովհետեւ թուրքեր ամէն կողմ՝ կը հսկէին, մինակ սաւառնակով կարելի էր յարաբերութիւն մշակել և այդ ալ արգէն անկարելի էր։

Մարաշի պարպումէն վերջ թխպսու եւ լուրթ ամպեր կը կուտակուին Զէյթունի ասմազուն, բիլ ու բալ երկնակամբին վրայ, եւ առ ի զգուշութիւն Զէյթունցիները կը համախմբուին համիտեան հոյակապ զօրանոցին մէջ եւ ամէն կողմէ յոյսերնին կարած ինքնապ սշտպանութեան մասին կը մտածեն։

Ամէն պատահականութեանց առջեր կարենալ առնելու համար

տեղւոյն վրայ կը կազմեն 12 հոգիէ բաղկացեալ Ազգ . Խորհուրդ
մը և կ'սկսին գործի :

Ապագային գալիք պատահարները նկատի ունենալով , ինք-
նապաշտպանութեան և պարենաւորման խումբեր կը կազմուին ,
պաշար կ'ամբարեն , սահմանները պահպանելու համար պահակա-
նոցներ կը նշանակեն և պատրաստ դիրքի մէջ կը կենան :

Ազգ . Խորհուրդը կատարեալ համերաշխութեամբ կը գործէ
Արամ փաշայի նախագահութեան տակ և սազմական ծրագիր-
ներ կը պատրաստեն :

Իսկ ծերունի վագրը՝ Հայր Բարթողիմէոս , ինքն ալ կրօնա-
կան պարտականութեան մէջ բնա՛ւ չի թերանար , առառու իրի-
կուն ժամերգութիւն կը կատարէ , կը պատարագէ , կը քարոզէ ,
կը յորդորէ , և իրեւ նոր զարու Դեւոնդ երէց մը՝ խաչը ձեռքը
բռնած կ'օրհնէ բիւրից անզամ նահատակուած ու չարչարուած
ժողովուրդը՝ Տիրոջը օրհնութիւնը հայցելով :

Կատարեալ հաւատքով զօրացած ծերուկ վարդապետը հա-
ղորդութեան Ս . Խորհուրդը կը մատակարարէ , իրեն յանձնուած
սիրեցեալ հօտը հաւատքով գտնեպնդելու համար :

Զէյթունցիներ երբոր զօրանոցին մէջ այս վիճակը ունէին ,
անդին , Մարաշի և Էլպիսթանի շրջակայքը Քէմալիսթներ ևս կը
զօրանային և կրկին հրաւէր կը կարգային եւրոպական տէրու-
թեանց : Մարգիկը իրաւունք ունէին , որովհետեւ քաղաք . ան-
համաձայնութեանց հետեւանքով հետզհետէ զրաւեալ վայրերը կը
պարպուէին , իտալացիները , շատոնց Գոնեայի և Ատալիոյ շըր-
ջանները պարպած էին , Ֆրանսացիները կը պատրաստուէին կի-
միկան պարպել և կրկին թուրքը իրեն զլխուն պիտի մնար :

Քէմալիսթները յաղթանակէ յաղթանակ կը սաւառնէին և
հետզհետէ իրենց գիրքը կը զօրացնէին :

Մարաշի մոլեռանդ թուրքերուն զրդումով օրին մէկը պատ-
գամաւորութիւն մը կը հասնի Զէյթունի սահմաններուն մօտ եւ
զիրենք անձնատուութեան կը հրաւիրէ , Ազգ . Խորհուրդը այդ
վատ առաջարկին ընդառաջ չերթար , պայմանաժամ կը խըն-
դրէ , իրենց գիրքը աւելի կարենալ ամրացնելու համար : Քանի
մը շաբաթէն ուրիշ պատզամաւորութիւն մ'ալ կը հասնի և այս
անզամ կ'որոշեն , կիները , ծերերը և մանուկները յանձնել զին-
որական իշխանութեան , որովհետեւ անսոնց ներկայութեան չէր
կարելի բան մը ընել , իսկ մեացեալները կ'որոշեն մինչեւ վերջը
գլումագրել եւ գերմարդկային ճիգերով կռուիլ , մինչեւ որ տեղէ
մը օգնութիւն հասնի իրենց , բայց ցաւ է ըսել թէ այդ օգնու-
թիւնը չի հասնիր և յուսախար կ'ըլլան :

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

— առջեցնութեան —

Այս ծրագիրը այլևս վերջնական էր, ուստի, ծերունի Հայր Բարթողիմէոսի առաջնորդութիւնով թիւով վեց հարիւր անձեր կը դրկուին հրամանատարի վրանը և իրենք կը մնան իրենց գիրքերուն վրայ. Բաժանումը շատ տփուր կ'ըլլայ, կուլան, կ'արտասուեն, մնացողները սիրտ կուտան որ համբերեն եւ իրարմէ կը բաժնուին:

Ձին. հրամանատարը երբոր կը տեսնէ որ ամէնն ալ չեն յանձնուած, ժողովուրդին նահապեալ իրեն մօտը կը կանչէ եւ կ'ստիպէ որ զօրանոց վերագառնայ մնացեալներն ալ համոզելու համար:

Հայր Բարթողիմէոս կ'ընդլիմանայ, ինքը իրը զէնքի մարդ ի՞նչպէս կրնար իր զինակիցները անձնատուութեան հրաւիրել, իրեն համար աւելի լաւ էր մեսնիլ, քան այդ տեսակ առաջարկ մը ներկայացնել:

Այս ընդգլուխութեան վրայ, հրամանատարը ետ զօրանոց կը վերագարձնէ մնացողներուն ընտանիքները եւ սպառնալիքով կրկին կ'ստիպէ ծերունի վարդապետը որ երկու գրօշակ առած և ձիու վրայ նստած երթայ վերջին փորձ մ'ալ ընէ:

Այս սպառնալիքին վրայ Հայր Բարթողիմէոս ակամայ կը համակերպի եւ մինչեւ որոշ տեղ մ'ալ զօրապետը իրեն կ'ընկերանայ: Տասը վայրկեանի ճամբայ մը կտրելէ վերջ, ծառի մը տակը կը հանդչին և Հայր Բարթողիմէոս կը թախանձէ որ իրեն խնայէ, որովհետեւ ինքը թէ՛ իրեն և թէ՛ թուրք կառավարութեան վրայ վստահութիւն չունի:

Զօրապետը նոյն պահուն կը նշմարէ որ վարդապետին ուսէն վար կաշիէ պայուսակ մը կախուած է և կ'ըսէ իրեն «Ես գիտեմ որ գուն հաւատացեալ եկեղեցական մըն ես, և անպատճառ այդ պայուսակիդ մէջ քու կրօնքիդ վերաբերեալ բաներ մը կան, ատոնց վրայ երգում կ'ընեմ որ երբոր յանձնուին իրենց վեստ մը չեմ հասցուներ»:

Հայր Բարթողիմէոս կատարեալ հաւատքի տէր մարդ, երբ կը տեսնէ որ պայուսակին մէջ եղածներուն մասին լուր ունի, — պայուսակին մէջ կայ եղեր, խաչ մը, սրբատուփ մը և Միւ-

ոռնի սրուակ մը — առանց ընդգիմութեան առանձինն ճամբայ կ'ելէ, և երբոր գօրանոցին կը մօտենայ, այդ տեղ խրամներու մէջ սպասող թուրք զինուորներ արգելք կը հանդիսանան, բայց երբոր կը հասկնան որ իր պատղամաւոր կ'երթայ կը թողուն:

Զօրանոցին մօտենալու գեռ քառորդ ժամ մեացած, զրոշակը կը պարզէ և մերինները ճանչնալով զինքը առանց գնդակ արձակելու ներս կ'առնեն:

Հայր Բարթողիմէսոս քանի մը ժամ կը տեսակցի հետերին, հրամանատարին միտքը կը յայտնէ, բայց անոնք անդրդուելի կը մեան իրենց որոշումին մէջ:

Նոյն ժամուն ծերունի եկեղեցականը յուզուած և արցունքու աչքերով կ'ըսէ անոնց.

«Սիրելիներս, զիտեմ թէ զէնքը թշնամիին յանձնել վատութիւն է, բայց սա կիներուն եւ երախաններուն խնայեցէք, երբոր գուք զէնք վերցունէք, մի գուցէ ասոնց վնաս մը հասցունեն, և ուրիշ տեղէ ալ օգնութիւն սպասել անխելքութիւն է»:

Հայր Բարթողիմէսոս գասալիք մը չէր բնա՛ւ, բայց օրուան կացութիւնը աչքի առաջ ունենալով, այդ առաջարկը ըրած էր:

Ծերունի վարդապետը ետ կը վերադասնայ, հրամանատարը երբոր մերժումի պատասխանը կ'իմանայ, կը կատղի, կը բորբոքի, անմիջապէս հրացանաձգութիւնը կ'սկսի, խոշոր թընդանօթի ուումբերը զօրանոցին պատերը կը քանդեն, զինակիր քաջեր երբոր կը տեսնեն որ այդ տեղ մնալ անկարելի է, զիշերանց այլ ուղղութեամբ կը հեռանան, զօրանոց մեացողները կը ջարդուն, որովհետեւ չէն կցած անոնց ընկերանալ:

Զօրանոցին մեկնելէ վերջ, ճամբաւ ընթացքին թուրք զիւղացիներուն բաւական վնաս կը հասցունեն, իրենք ալ կը վեսուին, և նոյն իսկ Արամ փաշան ճամբաւ զարնուելով կը մնոնի, մեացեալներէն մէկ մասը Ատանա եւ միւս մասն ալ Հալէկո կը հասնին շատ մը պրկանքներէ վերջը:

Անձնատուր եղաղները սղջամբ կը հասնին Մարաշ, և Ամերիկացիներու չէնքին մօտ արեին տակ կ'սպասեն մինչեւ արձանագրութեանց ըրանալը:

Հայր Բարթողիմէսոս ձիուն շուքին տակը պատսպարուած կը կենայ, նոյն պահուն քանի մը թուրքեր իրարու հետ կը վիճարանին և իրենցմէ մէկը կը պնդէ՝ թէ այս ծերուկը Զէյթունի 1896-ի հրամանատարներէն է, այն է, այն չէ, ըսկէ վերջը, խօսքը բացողը իրեն քովը կուզայ եւ կ'ըսէ օ՛թուն չե՞ս այն ժարդը որ զօրանոցին առջելը կցած զօրքերը սուրբիդ տակէն անցուցիր» ես քու պատկերդ, Եղիպատոս զիրքերուն մէջը տեսած եմ:

Այս խօսքին վրայ ծերունի վարդապետը բարկացած կը պատասխանէ :

«Այս ես եմ, ի՞նչ պիտի ընես, և ի՞նչ ըսել կ'ուզես» :

Այս սաստին վրայ մարդը կը լոէ եւ կ'ըսէ թէ՝ հետաքրքրութեան համար հարցուցի, որովհետեւ ընկերներս կը պնդեն թէ դուն չես :

Մարաշի մէջ գտնուազ Ամերիկացիները ամէն խնամք կը տանին Զեյթունցիներուն, կերակուր, զգեստ կը բաժնեն, եւ քանի մը շարաթ յետայ թուրքերը զիրենք կ'աքսորեն Տիգրանակերտի Զերմուկ գաւառը եւ այնաեղ կը մնան ամբողջ երկու տարի :

Զերմուկ երթալու ատեն թուրքերը կը մասագրեն գեղեցիկ հարս մը առեանգել, Հայր Բարթողիմէոս երբոր զիրենք կը յանդիմանէ, զինքը անկիւն մը կը քաշեն եւ գանակը կոկորդին զնելով կ'ուզեն մորթել, բայց ծերուկ վարդապետը իրեն ամբողջ ուժով զանակը կը յափշտակէ ձեռքերնին եւ կ'ըսէ, «թո՛ղ տուէք որ ազօթեմ և անկից զերջը ուզածնիդ ըրէք» . այս խօսքին վրայ գաղանները քիչ մը մեզմացած, իրենց վատ արարքէն ետ կը կենան ու կ'ըսէն, «քանի որ այդչափ բարեպաշտ եւ քաջ մարդ մըն ես, կեանքդ կը խնայենք» :

Զերմուկի մէջ Զեյթունցիներուն կը տրամադրուի հայոց փւփւկած եկեղեցին և հոն կը բնակին :

Հայր Բարթողիմէոս հոս ալ իրեն կրօնական պարտականութիւնները կը կատարէ, ժողովուրդը իրեն հաւատքէն չի շեղելու համար կ'ազօթէ, եւ մինչեւ զերջը Տիրոջմէն կը խնդրէ որ իրեւ Մավսէս իրեն յանձնուած ժողովուրդը փորձանքներէ ազատէ, մինչեւ խաղաղ նաւահանգիստ մը հասնիլը :

Երկու տարի վերջ կառավարութիւնը իրենցմէ ստորագրութիւն կ'առնէ՝ թէ անզամ մ'ալ հայրենիքի և կալուածի անունը չպիտի յիշեն եւ հսկողութեան տակ զիրենք կը զրկէ Հալէպ ուրոնք հոն համսնելով կը միանան ողջ մնացող իրենց սիրելիներուն :

Հայր Սուլըը կարճ ժամանակ մը Հալէպ մնալէ վերջը Երուսաղէմ կը համար եւ այսօր 7 տարիէ իվեր կը մնայ Սրբոց Յակոբեանց Վանքը մասնաւոր սենեակի մը մէջ, առաջ իրիկուն եկեղեցի կ'իջնէ, Սուլը Տեղեաց մէջ կը պատարագէ, ժողովուրդը կը միսիթարէ, և իրեն համեստ բնաւորութեամբ Միաբանական կազմին համակրանքին կ'արժանանայ :

Հայր Սուլըին հաւատքը զօրաւոր եւ առողջութիւնն ալ լաւ է :

Կ Ո Չ

Գեր. Տ. Բարթողիմէսոս Մ. Վըդ. վերջին տարիներս գրի առած է իրեն ընդարձակ կենսագրականը որ կը բազկանայ 450 էջէ, տետրակի մը մէջ մաքուր կերպով ընդօրինակուած, շատ արժէքաւոր գործ մը՝ որ հետաքրքրութեամբ կարդացուելէ վերջ, ապագայ պատմիչներուն համար ևս լաւ ատազձ մը կրնայ ըլլալ:

Հայր Բարթողիմէսոս Հայ Ազգին անծանօթ մը չէ, ինչպէս որ նախարանիս մէջ յիշած եմ, անփկա արգէն պատմութեան մէջ ուկի տառերով արձանագրուած է, բայց իրեն և մեր փափաքը է սոյն կենսագրականը հրատարակուած տեսնել:

Ինչպէս որ առածը կ'ըսէ «Գնա՛ մեռիր, եկուր սիրեմ» վուխանակ ն. Գերապատուութեան մահէն վերջը անոր շիրմին վրայ ծաղկեպսակներ գետեղելու, գամբանականներ խօսելու՝ որոնք վերջէն թերթերու սիւնակները պիտի զարդարեն, այժմէն իսկ մեր ամենուս վրայ պարտք կը ծանրանայ, իրեն կենդանութեանը յարգել զինքը՝ կենսագրական կոթողը հրատարակել տալով:

Բարերար մը և կամ արտասահմանի իրեն ծանօթներէն մէկը արդեօք չպիտի փափաքի այս գործին հրատարակութեան ամբողջ ծախքը ինքը հոգալ որ 14 պատկերներն ալ միասին հաշուելով հազիւ 80 Եղիպտական ոսկիի կը հասնի:


Եթէ չի գտնուի անհատ մեկենաս մը, արտասահմանի հայ թերթերու խմբագիրներուն կ'ինայ իրենց թերթի սիւնակներուն մէջ հանգանակութիւններ բանալ, Հայր Բարթողիմէսոսի սոյն գործը ի լոյս ընծայելու համար: Խսկ եթէ այժմէն խսկ գտնուին բաժանորդ արձանագրուողներ, մեծ ծառայութիւն մը մատուցած կ'ըլլան: կենսագրականը պիտի ծախուի հատը 15 Եղ. Դա հեկանի:

Կենսագրականի հրատարակութեան ծախքը ապահովելէ վերջը, գործը ներկայանալի և գեղարուեստական ընելու համար ո՛չ մէկ ջանք պիտի խնայուի, ո՞ն ուրեմն գործի, Թունուզի վանքին կարիճ վանահայրը սիրողներ, իր կենդանութեանը ուրախացուցէք զինքը, որ այնչափ հերոսութիւններէն վերջը, այժմ ալ իրեն կենսագրականը տպել տալով պատմութեան համար թանկագին աւանդ մը կը ճգէ:

Ժամանակին ովսաննաներով դիմաւորուած Հայր Բարթողիմէսոսը, կրկին նոյն ազգասիրական ոգին է որ ունի, այդ ոգիին

ժիացուցած ըլլալով նաև հաւատքի ոգին, աւելի զօրաւոր դուրս
եկած է:

Հայր Բարթողիմէոս նկատի ունենալով իրեն յառաջացեալ
տարիքը, այս աշխարհէն չի բաժնուած կը փափաքի հրատա-
րակուած տեսնել կենսագրականը, որուն վրաւ շարունակ կը
գուրզուրայ և մասունքի մը պէս կը պահէ:



ԳԵՐ. Տ. ԲԱՐԹՈՂԻՄԷՈՍ Ն. ՎՐԴ. ԹԱԳԱՃԵԱՆԻ
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆԻՆ ՄԼԶ ԵՐԵՒՆԱԼԻՔ
ՆԿԱՐՆԵՐՈՒ ՑԱՆԿԸ

1. Վեղարով եւ շանչախաչով
2. Երիտասարդ վարդապետը
3. Զիի վրայ նստած
4. Պատապի զգեստի
5. Սուրբ ձեռիք բռնած
6. Զեյրունի տևարտնը
7. Ֆոնուղի »
8. ԳԵՐ. Տ. Նիկողայոս Եպիսկոպոս
9. ԳԵՐ. Տ. Կառապէս Եպիսկոպոս
10. Ապահի եւ ընկերներուն խմբանկարը
11. Ապահի փորդիկներուն Մկրտուրիւնը Յորդանան գնտի մէջ,
կնքանայրութեամբ Հայր Բարթողիմէոսի
12. Զեյրունի Շուղրի կամուրջը
13. Հայր Բարթողիմէոսի թմակարանը Ս. Յակոբայ վանիին մէջ
14. Վերապրոյ Զեյրունցիներու խմբանկարներ:



ՅԱԻԵԼՈՒԱԾ

Երուսաղէմի Զէյթունի Հայրենակցական Միութիւնը իրեն սիրեցեալ եւ ծերունազարդ Նախազահին պատկերազարդ կենա սազբականը հրապարակ հանելու համար, տպագրական ամբազջ ծախքը հոգալու ի վիճակի չըլլալով, կրցաւ միայն այս գրքոյի միան ծախքը հոգալ, որուն հասոյթը պիտի յատկացուի կենասազբականի Ֆօնախն։ Իսկ կենասազբականի ծախքին համար կը դիմէ բարեսէր ազգայիններու աշակցութեան, եւ կը խնդրէ որ զրամական բուլոր առաքումները և թղթակցութիւնները զրկաւին ստորե նշանակուած հասցէին, գործին ընթացք կարենալ տալու համար։

Հայրենակցական Միութիւնը Հայր Սուրբին յառաջացեալ տարիքը նկատի ունենալով, Ն. Գերազապատութեան հաւանութեամբ, գործին ամբոզջ պատասխանատուութիւնը իրեն ուսերուն վրայ առած է եւ կը յուսայ որ համակիրներու զրամական գոհողութեանց չնորհիւ, պիտի կրնայ մօտիկ ապագային կենասազբականը մամուլին յանձնել։

Տպագրական ծախքերէն վերջ եթէ բան մը աւելնայ Հայր Սուրբին պիտի յանձնուի։

Նախատեսուած նիւթական ծախքը ապահովուելէ վերջ, տպագրական գործին մօտէն և հեռուէն պիտի հսկեն, բնիկ Զէյթունցի, Երուսաղէմի Վահքին նորընծայ վարդապետներէն Գեր. Տ. Գեղամ Վրդ. Քափիմեան և եգ. Սարկաւագ Ռոկերիչեան։


Այս առթիւ Միութիւնը կը դիմէ Հայր Բարթողիմէոսի համակիրներուն որ եթէ փափաքին սոյն հատորը ճոխացնել ծանօթութիւններով և պատկերներով, սիրով տեղ կը տրուի։

Երուսաղէմի Զէյթունի Հայրենակցական Միութիւնը կազմուած է 1927 թուիս 31-ին եւ տեղական կառավարութենէն վաւերացուած է 20 Փետր. 1928 և 3939/534 թիւով, ամէնուն վստահութիւնը կը վայելէ։

Միութեան Դիւանը կը բաղկանայ հետևեալներէն։

Ատենագիր	Ատենապետ
ՍՏԵՓԱՆ Դ.Զ.ԱՐԵԱՆ	ԿԱՐԱՊԵՏ ԱՆԴՐԻԱՍԵԱՆ
Գանձապահ	
ԳԱԼՈՒՍ ԱՇԼԻՒԵԱՆ	

**Հասցե. — COMPATRIOTIC UNION OF ZEITOUN
P. O. Box 636 JERUSALEM — Palestine**



ԳԱԱ Գիմնարար Գիլ. Գրադ.



220036730

(504)

A 3673

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

- Յառապանի օրերէ. 1923,** հայրենասիրական երկասիրութիւն մը
տարագրութեան օրերէն ներշնչուած,
Սուրբիանց Յարեցոյց. 1924, ընկերակցութեամբ Մ. Աճեմեանի և
Մ. Սիսեռեանի,
Սուրբիանց Յարեցոյց. 1925, ընկերակցութեամբ Մ. Աճեմեանի և
Մ. Սիսեռեանի,
Սուրբիական Յիշառակ. 1924, Պատկերազարդ երեքլեզուեան պատի
օրացոյց,
Սուրբիական Յիշառակ. 1925, Պատկերազարդ երեքլեզուեան պատի
օրացոյց,
Սուրբիական Ալպոն. 1927,
 " " 1928,
 " " 1929,
Նիդիկիան Ցուշեր. 1930,
Հայրենակը և Անքասիր Մկեղեցականը. 1930,

ԱՆՑԻՊ ԳՈՐԾԵՐԸ

Փախուսափ նամրաւն վրայ,
Խայչուած Ազգը,
Խաչի նամրան,
Ճիմ Յիօսակիներ,

ԳԻՆ 1 ՇԻԼԻՆ

Մանօր. — Բացստիկ նուկրով մասմակցիդ վասիաբողներուն
ցանկը պիտի հրատարակուի կենսագրական հատո-
րին մէջ :

Միուրեան կնիքը չի կրող օրինակները անվաւեր են.
